ՄԵՏԱՍԱՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ—ԹԻՒ—524—ՇԱԲԱԹ—24—ՓԵՏՐՈՒԱՐ 1862

ՄԱՍԻՍ

ԼՐԱԳԻՐ

Տարեկան գինն է 150 դրամ
Վեցամսեայ ,, 80 ,,
Մէկ ծանուցումը տողին 5 դրուշ է
Յառաջաբերութիւնները կանխիկ են:
Յառաջաբերութիւնները ամեն ամսոյն 1ին եւ 15ին կը սկսին:

Դուրս երթալիք լրագիրներուն ճամբու ծախքը առնողին վրայ է:
Լրագրոյս վերաբերեալ նամակ կամ որեւ իցէ գրութիւն խմբագրին պիտի ուղղուի. եւ ասոնց ճամբուն ծախքը խրկողին վրայ է:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ 24 ՓԵՏՐՈՒԱՐ ՊՕՐՍԱՅԻՆ ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐԸ

Մարսիլիա 1մարտ (փետր. 17)

Ցորենը կիջնայ։ Գիները որոշ չեն։ Նոր ցորեն կուզայ։ — Սուսամ 62։ — Մեսաքսին ու խողակին գիները հաստատուն։ —Զէթ 74։

Փոխանակութիւնք 24, 97։։ —Ֆոնտները կիջնան 69, 40։—Քոնսոլիտէ 93 1/8։

Լոնտրա, 3 մարտ (19 փետր.)

Իտալիոյ մէջ պաշտօնէից փոփոխութիւն եղաւ։

Գաղղիոյ քաղաքականութիւնը շատ հայուցիչ չէ։

Արմտեաց գիները հաստատուն են. վաճառականին մէջ մեծ չարժում կայ։ — Խահուէ 62։ — Շաքար 33, 3։

Օսմանեան փոխառութիւն, հինը 83, նորը 75։ Միրէս 65։ — Քոնսոլիտէ 93 3/8։

Դրամը կուզուի։

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իտալիոյ կառավարութեան պաշտօնէից փոփոխութիւնն եւ Գաղղիոյ քաղաքականութեան դոհացուցիչ վիճակի մէջ չըլլալը՝ որ հեռագիրը կը ծանուցանէ՝ խիստ ծանրակշիռ լուրեր են. Եւեն մարդ անհամբեր հետաքրքրութեամբ կը սպասէ այս յանկարծական դարձուածքին ինչ ըլլալն իմանալու, որ կրնայ ծանր հետեւանքներ ունենալ։

Այս անստուգութեան փարատումը յառաջիկայ թղթաբեր շոգենաւէն սպասելով, առայժմ սովորական ճամբով եկած վերջին լուրերուն բովանդակութիւնը դնենք հոս։

Գաղղիոյ Ծերակուտի ժողովը կայսեր տրուելիք ուղերձ մը պատրաստելով՝ անոր մէջ Հռոմի խնդրոյն նկատմամբ հետեւեալ խօսքերն ըսած է։

« Դուք, վեհափառ Տէր, պիտի յարատեւէք. Ձեր պաշտպանութեան եւ հաշտարարութեան գործին մէջ, ինչպէս որ մենք ալ պիտի յարատեւենք մեր վստահութեան եւ մեր համոզմանց մէջ։ Ենտարակոյս դուք ալ մեզի հետ ցաւ կ'ըզգաք որ (Իտալիոյ նկատմամբ) ըրած ջանքերնուդ մէջ՝ մերթ չափազանց ձգումներ ու պահանջումներ կելլեն դէմերնիդ, մերթ ընդդիմութիւն ու անշարժութիւն։

Այս կշտամբանաց խօսքերուն առաջինը Իտալիոյ կառավարութեան եւ վերջինը Պապական աթոռին ուղղուած ըլլալով, երկուքին ալ կուսակիցները գրժգոհ եղած են։

Գաղղիոյ լրագիրներէն ոմանք հակասութիւն կը տեսնեն այս խօսքերուն մէջ։ Թէ որ, կըսեն, Իտալիոյ կառավարութեան գաղափարները չափազանց ձգումներէ յառաջ եկած են, ի՞նչպէս կրնայ ուրեմն Ծերակոյտը ցաւիլ Հռոմի արքունեաց ընդդիմութեանն ու անշարժութեանը վրայ։

« Յայտնի կը տեսնուի, կըսէ Օրինոն Նասիոնալ լրագիրը, թէ պատկառելի ժողովին ակամայ տիպուեր է Պապին անքաղաքագէտ յամառութիւնը եղերելու։ Դժբաղդաբար իր այս համարձակութիւնը ներելի տալու համար՝ հարկաւոր դատեր է՝ Ս. Աթոռին ընթացիցը վրայ ըրած դատաքննութիւնը Իտալիոյ թագաւորին դէմ ուղղուած դատաքննութիւններով փոխարինել, որով գրեթէ բոլորովին կ'ուզեցեալնէ հռոմի Աթոռին դէմ յայտնապէս ուղղուած յանդիմանութեան Հռոմի մէջ ընելիք ազդեցութիւնը։ Այսն զի թէ որ Այնքան Իմմանուէլ թագաւորը ձգմանց և անչափաւոր պահանջմանց տեղի կուտայ, ի՞նչ իրաւամբ Պապը կը կշտամբուի այնպիսի պահանջմանց դէմ կենալուն համար։ Թէ Իտալիոյ միութեան կայանութիւնը մեծ գործ մըն է, Պապին իր աշխարհական իշխանութիւնը չկորսնցուցնելու համար մաքառումը ի՞նչպէս կրնայ արդար իրաւունք կոչուիլ. կամ այն իրաւունքը՝ թէ որ արդար է նէ՝ յանցաւո՞ր կըլլայ բացարձակապէս մերժելով այնպիսի մեծ գործ մը որ անչափաւոր պահանջումներ ընելու կելնէ։

« Սանկ տարտամ ու անորոշ խօսքերը չեն կրնար փութացընել այն վէճին լուծումը որ Հռոմի, Իտալիոյ և աշխարհի ուշն ու միտքը դրաւած է։ »

Տեսա լրագիրն ալ անիրաւ եւ անպատեհ կը դատի խոհեմութիւն պատուիրել Իտալիոյ՝ որ ամենագժուար պարագաներու մէջ խոհեմութեան ապացոյցներ տալէ դադրած չէ։

Գաղղիական լրագրի մը խօսքին նայելով՝ Գաղղիոյ կառավարութիւնն հետեւեալ հաշտարար միջոցը պիտի առաջարկէ եղեր Հռոմի կառավարութեան։ Պապը անուանով տէր ճանչցուի Հռոմի հին երկիրներուն որոնք հիմա Իտալիոյ թագաւորութեան հետ միացած են։ Հռոմի քաղաքին եւ սուրբ Պետրոսի ժառանգութեան վրայ ալ բացարձակ վեհապետ մնայ։ Այս վերջին երկիրը առանձին փոքրիկ տէրութիւն մը ըլլայ լոկ աշխարհականներէ կազմուած կառավարութեամբ մը։ Երեսփոխանական ժողով եւ ծերակոյտ մը ունենայ։ Ծերակուտին նախագահը երկու տարուան համար ընտրուի, բոլոր քաղաքական իշխանութիւնները անոր ձեռքը ըլլայ եւ կառավարութեան պաշտօնեայներն ալ նա կարդէ։

Իսկ միւս բաժանեալ երկիրները Պապին առուրք մը վճարեն ու Իտալիոյ թագաւորութեան հետ միացեալ մնան։

Այս կարգադրութիւնը տպահովի կաթոլիկ տէրութեանց երաշխաւորութեամբը՝ որոնք նաեւ դրամական նպաստ մը Պապին վճարելու խօսք պիտի տան։

Ընդհանրապէս կը կարծուի թէ այս կարգադրութիւնը՝ եթէ ստոյգ է՝ ոչ Հռոմի արքունիքը կրնայ գոհ ընել եւ ոչ Իտալիոյ կառավարութիւնը։

Անգղիոյ լրտեսներուն խորհրդարանն ալ թագուհւոյն ուղերձ մը պատրաստելու առթիւ երկար ատենաբանութիւններ եղան, որոց մէջ՝ ըստ մեզ՝ առաւելագոյն ուշադրութեան արժանիներն են Ամերիկայի Միացեալ-Նահանգաց եւ Մեքսիկայի նկատմամբ արտաքին գործոց պաշտօնեայ լորտ Ռոսլին ըրած հետեւեալ պաշտօնական յայտարարութիւնները։

« Ձեմ կրնար չմոռնալ որ ասկէց մինչեւ քանի մը ամիս պիտի հասկցուի թէ հիւսիսային նահանգները կրնա՞ն հարաւային նահանգներն իրենց հետ միացընելու ջանքերնին դլուխ հանել. թէ՝ որ չը կրնան յաջողել, համոզուած եմ թէ աւելի լաւ կըլլայ որ կառավարութիւնը, եւ ընտրեալ ժողովը եւ ազգն իրենցմէ համոզուին իրենց ջանքերուն ունայնութեանը վրայ, եւ պատրաստ ըլլան դաշնագրութիւն մը ստորագրելու որով հարաւային նահանգաց անկախութիւնը ճանչցուի։ Հայց պէտք է որ այս համոզումը իրենց ջանքերուն ապարդիւն ըլլալը ծաղի մոքերնուն մէջ եւ ոչ օտար տէրութեան մը միջամտութեամբը։

« Թէ որ Ամերիկայի ժողովուրդը գինուց բաղդէն ու իր ջանքերուն անյաջողութենէն պարտաւորի հարաւային նահանգաց անկախութիւնը ճանչնալու, կը յուսամ որ ոչ միայն այս երկու ժողովուրդները բարեկամութեամբ իրարու հետ կը կապուին, այլ եւ Միացեալ-Նահանգները գոհ կըլլան Եւրոպայի տէրութեանց վարմունքէն, անոնց ունեցած յարգանքէն իրենց հզօր միութեանը նը-կատմամբ՝ որուն մէջ ութսուն տարիէ 'ի վեր աղատութիւնն հիմնուած է, եւ ըստ որում զգուշացան ժամանակէ առաջ այս գործին ընթացքին մէջ մտնելու։ Եթէ ընդհակառակն հիւսիսային նահանգներն համոզուած ըլլային որ հարաւայիններն իրենց անկախութիւնը օտար միջամտութեան ու պրութեան նպաստով հաստատեցին, ասկէց ոխակալութեան զգացում մը կը ծագէր սրտերնուն մէջ այն երկրին դէմ որ առաջին անգամ միջամտութիւն ըրած ըլլար, թշնամութիւն ու դառնութիւն մը կը ծագէր որուն վրայ դարերով պիտի ողբային։ (Ծափահարութիւնք)։

« Դանք Մեքսիկայի։ Եւրոպական երեք տէրութիւնները դաշնադրութեամբ կապուած են, և բնաւ ազդեցութիւն մը չպիտի գործածուի Մեքսիկացիներն արգիլելու համար որ իրենց ուզած կառավարութեան կերպն իրենք որոշեն։ Հետեւակը խօսելով՝ ես ուրիշներուն չափ վստահութիւն չունիմ որ Մեքսիկացիք սահմանադրական միապետութիւն մը հաստատելու յօժարութիւն ունենան։ բայց ունենան չունենան, ես կը կարծեմ որ մեր երկրին համար անհրաժեշտ պարտաւորութիւն մըն է մեզի տրուած ճնշումներուն հատուցումը ձեռք բերելու ջանալ։»

Ամերիկայեն գաղղիական Թոթոի լրագրին գրուած նամակ մը լուր կուտայ թէ Հարաւային նահանգաց նախագահ Դէվիսըն Տավիս խաղաղութեան նոր առաջարկութիւններ ըրեր է հիւսիսային նահանգաց կառավարութեան՝ հետեւեալ պայմաններով։

1։ Հարաւային նահանգաց անկախութիւնը ճանչցուի։

2։ Հարաւայնոց ու հիւսիսայնոց մէջ ազատ տուրեւառութիւն հաստատուի։

3։ Փախչող դերիներուն համար դրրուած օրէնքը վերնայ։

4։ Հնդիկ գործաւորներու ձեռքը աշխատութիւն հաստատուի հարաւային նահանգաց մէջ։

5։ Գերութիւնը քսան եւ մէկ տարուան մէջ ջնջուի։

Այս առաջարկութիւններէն (եթէ ստուգիւ եղած են) կը հասկցուի որ Հարաւային նահանգներն ազատ եւ ինքնիշխան ազգ մը ըլլալու համար պէտք՝ առած են եւ ոչ գերութիւնը մշտնջենապէս հաստատ պահելու համար։

Մեքսիկայի գործը կերեւի թէ առջի բերանը կարծուածին չափ դիւրութեամբ չպիտի կրնայ լմննալ, Մեքսիկացիներն առանին վէճերը մեկդի թողլով՝ պատրաստուեր են ամենայն զօրութեամբ դաշնակցիլ։

Ամերիկայեն եկած վերջին լուրերը կը ծանուցանեն թէ Մեքսիկայեն Հալիֆոռնիա լուր դացեր է թէ արդէն Սպանիացիները Վերա-Քրուզի մօտ Մեքսիկացւոց հետ սաստիկ պատերազմի մը բռնուեր՝ ու չարաչար յաղթուեր են։

Եւրոպական լրագիրներէն ոմանք այս լուրն անհաւատալի կը համարին։

Մեքսիկացւոց այս դիմադրութեան շարժառիթները կրնանք բովանդակած համարիլ հետեւեալ յայտարարութեան մէջ զոր յիշեալ հասարակապետութեան նախագահն ուղղած է իւր ազգին, և որմէ կը հասկցուի թէ Մեքսիկացիները կարծուածին չափ նկուն ազգ մը չեն։

Մեքսիկացի՛ք։

Եւրոպայի մէջ մեզի դէմ պատրաստուած պատերազմին լուրը դժբաղդաբար ստուգուեցաւ։ Սպանիացւոց զօրքերը մեր հողը մտան։ մեր ազգային պատիւը թշնամանուեցաւ, մեր անկախութեանը վտանգ կ'սպառնացուի։ Այս ծանրակշիռ պարագայներուն մէջ հասարակապետութեան կառավարութիւնը իր գլխաւոր պարտաւորութիւններէն մէկը կը համարի ձեր աչքին առջեւ դնել իւր սկզբունքները որ իր քաղաքականութեանը հիմ պիտի ըլլան։

Խնդիրը ամենուն չահուն վրայ ըլլալով, ամեն բարի Մեքսիկացւոց պարտքն է իրենց հարստութեամբն ու արիւնովը նը-պաստել հասարակապետութեան փրկութեանը, ինչպէս որ մեր ալ պարտքն է կառավարութեան ընթացքը ազդին իմացընել։

Ամսոյս 14ին Վերա-Քրուզի կառավարիչը Սպանիացւոց նաւական զօրութեան հրամանատարէն առաջարկութիւն ստացաւ որ քաղաքն եւ Ուլլոայի բերդն Սպանիացւոց յանձնէ։ Սպանիացւոց զօրապետը կիմացընէ միանգամայն թէ բերդին գրաւումը երաշխաւորութիւն մը պիտի ըլլայ այն իրաւունքներուն ու պահանջմունքներուն որ Գաղղիոյ եւ Անգղիոյ հետ համաձայնութեամբ պիտի պաշտպանէ Մեքսիկայի կառավարութեան դէմ։

Այս յարձակման պատճառները ճիշդ չեն։ այն է Մեքսիկայի կառավարութեան կողմանէ Սպանիոյ կառավարութեան պատճառեալ վնասները եւ Սպանիոյ արդար բողոքներուն իրաւունք չընելու կարծեցեալ յամառութիւնը։

Մեքսիկայի կառավարութեան անայլայլակ վարմունքը չներեր արդարութեան անկողմնապահ աչքին՝ այսպիսի ամբաստանութեանց առջեւ կանգ առնուլ, Սպանիոյ կառավարութիւնը 1836ին խաղաղութեան դաշնադրութենէն 'ի վեր ինքզինք Մեքսիկայի բարեկամ տէրութիւն մը համարեց միշտ՝ բարեկամական յարաբերութիւններ ունենալով մեր հետ։ այս իրողութեան դէմ կարելի չէ Սպանիոյ դեսպա-

ԴԱՏՈՒԵՇՈ

Ամերիկայի Հայոց Ազգային Միութեան Ամենայն Հայոց Ընդհանրական Ժողովի Հրաւէրը

Ամբողջ Եվրոպան 6 շաբաթ է՝ ինչպես ասվեցավ, զբաղված է Ավստրիայի հետ պատերազմով։ Ֆրանսիան 3 մարտվանից ինքն ուղղակի մասնակցեցավ պատերազմին։ Ինչպես գրում է «Ֆիգարո», Ֆրանսիան ունի 1 զորավարներ, 1 զորավարներ, 1 զորավարներ,

հազար հոգի բանտարկուեր են, 1000 հոգի խելքերնին կորսնցուցեր են, 1500 մարդասպանութիւն եղեր է, 2000 անձ նասպանութիւն եղեր է, 200 հազար կանայք այրեցեր և 100 հազար տղայք որբացեր են։

Անգղեոյ մէջ ալ 1845ին հրատարակուած պաշտօնական տեղեկութեան մը նայելով, գինովութեան և անկէ պատճառեալ անկարգութեանց երեսէն տարին 50 հազար մարդ կը մեռնի Անգղեոյ մէջ։ Խենդերուն կէսը, աղքատներուն երկու երրորդը և եղեռնագործներուն երեքչորրորդը արբեցողներ են։

— Անգղեացի գիտնական մը տղայոց մտաւորական կարողութիւններուն ու դպրոցի մէջ անոնց անցուցած ժամանակին անհամեմատութեանը վրայ մտածելով, այս նիւթիս վրայ խնդիրներ առաջարկեց Անգղեոյ երեւելի վարժապետներուն։ Կլասքովի վարժարանին տնօրէն Պ. Տօնալտսըն՝ այս առաջարկութեան պատասխանելով կը հաստատէ թէ տղայոց կամաւոր եւ ուշադիր մտադրութեան սահմաններն ընդհանրապէս հետեւեալ չափով են։

5էն 7 տարու տղայոց համար 15 րոպէ։
7—10 » » » 20 »
10—12 » » » 28 »
12—16-18» » » 30 »

«Այս շատ անդամ կրցեր եմ, կըսէ Պ. Տօնալտսըն, վերոյիշեալ սահմանէն 5, 10 կամ 15 րոպէ աւելի կամաւոր ուշադրութիւն ձեռք բերել տղոցմէ, բայց դիտեր եմ որ այն աւելի ուշադրութիւնը միշտ վնասակար եղած է հետեւեալ դասուութեան։ Այսոր համար Պ. Տօնալտսըն խրատ կուտայ որ տղայոց տրուելիք դասերը կարճ ըլլան։ Նոյն վարժարանին վարիչ Պ. Մորիսըն ալ սոյն նիւթին վրայ խօսելով՝ հետեւեալ դիտողութիւնը կընէ։ «Հարիւր տղոց օրը երեք ժամու մէջ այնչափ բան կրնամ սովորեցընել՝ որչափ հնար է որ սովորին բոլոր օրը աշխատելով։ եւ կը հաստատեմ որ դաստիարակութեան մէջ պէտք է իբրև մաթեմատիքական սկզբունք ճանչցուի թէ դասմը իրաք այնչափ կրնայ տրուիլ՝ որչափ որ իրաք կրնայ ընդունուիլ։ Տղայոց ընդունական կարողութիւնը հատածին պէս, անկէ ետեւ տրուած դասն անօգուտ է, կրնամ ըսել նաեւ թէ վնասակար է։ վասն զի սասանկով տղայոց ընդունական կարողութիւնը՝ փոխանակ ուժգնցնելու՝ կը տըկարանայ։

«Սիկայ դաստիարակութեան առաջին կանոնը պէտք է ըլլայ»։

ԾԱՆՈՒՑՄՈՒՆՔ

Մուրատեան և Ռափայէլեան վարժարաններուն աշակերտներէն կը խնդրուի որ անպատճառ ներկայ գտնուին ամսոյս 25ին Համազգեաց ընկերութեան սրահը իրենց ընկերութեան ընդհանուր ժողովոյն։

ՆԱԽԱԳԱՀ
Մկրտիչ Պէշիկթաշլեան

Հացագործ Պ. Մկրտիչ, Յոհաննէս, Յարութիւն և Գէորգ անանկացած ըլլալով և Թիճարէթի ատեանին մէջ գործերնին նայուելով, իրենց առնելիքի տեղերուն կը ծանուցուի որ մինչև Բամպան 21՝ Թիճարէթը երթան և իրենց առնելիքը ապացուցանեն։ Այս թուականէն եւեւ երեւան եղած առնելիքի պահանջումները չպիտի ընդունուին։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՑ
ՏՈՔԹՈՐ ԲԱԹԼԸՆՕՆ ԲԺՇԿԻՆ
ՓՈՇԻՆ ԵՒ ՀԱՏԱԴԵՂԸ

Ջղային տկարութեան, դժուարամարսութեան և ստամոքսի տկարութեան դէմ զօրացուցիչ դեղ մընէ։

Լոնտրայի Լանսէթ անուն լրագիրը 1858 օգոստոս 24 թուով եւ Գաղղիոյ հիւանդանոցներուն կաղէթ լրագիրը եւայլն վկայած են այս դեղերուն գերազանցութեանը որով ստամոքսի ցաւերը, ախորժակի պակասութիւնը, ստամոքսի թթուութիւնը, դժուարամարսութիւնը, եւ կասթրիթ, կասթրալժի եւայլն քաշած ստամոքսի հիւանդութիւնները չուտով կը բժշկէ։

Ամէն լեզուէ հրահանգներ դրուած են այս դեղերուն հետ։ Բուն տէրը Լիոնի մէջ Մօսիէօ Ֆայսոն ըլլալով, անոր ստորագրութիւնը պէտք է ուզուի։

Հատերուն գինն է 2 ֆրանք։ փոշին 4 ֆրանք։ կը ծախուին Փարիզ Սէն Մարթէն փողոցը թիւ 296։ և Կ. Պոլիս Տէլա Սուտայի դեղարանը, եւ գլխաւորապէս Ղալաթիա Վ՝օյվոտայի փողոցը թիւ 9 Բիւպլիքաթէօ Ժէնէռալի տնօրէն Մօսիէօ Մէֆրէտիի դրատունը։

Ֆին նախիջեւանցի Տիրացու Մատթէոս Ենդրէասեան Տէր Յովսէփեանց կը ծանուցանէ հասարակութեան թէ լուսնոտութիւն (սարա), տիրութիւն, դաշտանի անկարգութիւնք, սաստիկ գլխացաւ և ուրիշ ասոնց կարգէն եղող ախտերը բժշ՛ելու հնարքը գիտէ ինքը։ Ուզողը կրնայ գինքը գտնել Գումգափուի Իպրահամ փաշա թաղը ապակավաճառին (ճամ ճի) քովի խանութը։

ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Այս գործիքները յատկապէս ջղային ախտերը բուժելու համար շինուած են ու խիստ օգտակար են անդամալուծութեան եւ ուրիշ ջղային տկարութիւններու։ Կը ծախուի Ղալաթիա թիւ 17 Օմէր փողոցը Էմերիի պի մաղազան։

ԷՐԿՕԹԻՆ
ԵՒ ԷՐԿՕԹԻՆԻ ՑՈԱԺԷ
ՊՕՆԺԷՆԻ

Փարիզի դեղագործաց ընկերութենէն ...

Եւրոպայի ամենէն երեւելի բժիշկներուն վկայութեամբը էրկօթինի լուծուածը ամէն կերպ արիւնահոսութեանց ամենէն զօրաւոր դեղն է։ (Գործածութեան եղանակը հետը դրուած հրահանգին մէջ նշանակուած է)։

Էրկօթինի Տոաժէները խիստ մեծ յաջողութեամբ կը գործածուին ծննդաբերութեան դժուարութիւններու, արգանդի ուռեցքներու, արիւն թքնելու եւ կորսնցուցնելու, հինցած թանչերու եւ որովայնալուծութիւններու դէմ, եւ այլն։

Կը գտնուի մայրաքաղաքս Տէլլա Սուտայի, Օթոնիի, Բալէայի եւ ուրիշ գլխաւոր դեղավաճառներու քով, եւ Ղալաթիա Վ՝օյվոտայի փողոցը թիւ 9 Բիւպլիքաթէօ Ժէնէռալի տնօրէն Մօսիէօ Մէֆրէտիին քով։

ՅԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
ԴԱՍԱՏՈՒՈՒԹԻՆ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

Առեւտրական տումարակալութիւն, առեւտրական թուագիտութիւն, առեւտրական նամակագրութիւն, գիտութիւն ապրանաց, գիտութիւն սեղանակալութեան, և ուրիշ վաճառականութեան պէտք ըլլալիք գիտութիւններու վրայ, ինչպէս եւ Գաղղիարէն Անգղիարէն և Գերմաներէն լեզուաց դասատուութիւն կըլլայ շաբաթը երեք օր։ Յանձնարարական գրասենեակը։

Առեւտրական տետրակներ կարգադրել կամ քննել և ո և իցէ գրութիւններ կամ թարգմանութիւններ ալ կըլլայ Յանձնարարական գրասենեակը։

Յանձնարարական գրասենեակը կեդրոնատեղի մը եղած է պաշտօնէից համար։ ո և իցէ պաշտօնեայ բընտուողները կրնան հոն յարմար պաշտօնեայներ գտնել։ Պաշտօն բնտուողներն ալ պէտք է երթան հոն ինքզինքնին արձանագրել տալու։

Քանի մը դերասան և դերասանուհի կը խնդրուին։ Այս պաշտօնը կատարելու յարմարութիւն և փափաք ունեցողները կը հրաւիրուին Յանձնարարական գրասենեակը։ Մեծ նոր խանի վերի դրան մէջ թիւ 5։

ԶԿԱՆ ԻՒՂ
ՄԱՔՈՒՐ ԵՒ ԱՆՈՒՇԱՀԱՄ

Գաղղիացի Տոքթոր Օթիէ բժիշկին եւ Շեվրիէ դեղագործին պատրաստածը, որուն մէջ ձուկի հոտ եւ համ ամենեւին չկայ։

Կը ծախուի Ղալաթիա Վ՝օյվոտայի փողոցը թիւ 9 Բիւպլիքաթէօ Ժէնէռալի տնօրէն Մ. Մէֆրէտիի տեղեակը։

Աս լրագիրը շաբաթն անգամ մը կելլէ շաբաթ օրերը Ով որ կուզէ կրնայ ստորագրվիլ, Կ. Պոլիս Զինգիլի խանը լրագրոյս գրասենեակը։ Իսկ դուրսերը հոգաբարձուներն են՝

ԻԶՄԻՐ. Յոհաննէս աղա Մազուտեան.
ԵԳԻՊՏՈՍ. Շաւարշ աղա Ալփիարեան.
ԱՆԴՐԻԱՆՈՒՊՕԼԻՍ. Մանտեսի Սուքիաս աղա Գալուստեան.
ՏՐԱՊԻԶՈՆ. Պ. Խաչատուր Էյմասեան.
ԹՈՒՆԱԹ. Գէորգ եւ Յոհաննէս աղայք Աբգարեան.
ԿԱՐԻՆ. Կարապետ պատուելի Զաքարեան.
ՊՐՈՒՍԱ. Կարապետ աղա Էսկիշէհիրլիեան.
ՆԻԿՈՄԻԴԻԱ. Պ. Տ. Մուրատեան.
ԹԷՔԻՐՏԱՂ. Պ. Դ Մալղարացեան.
ՎԱՆ. Պ. Մկրտիչ Տ. Ատոմեան.
ԽԱՐԲԵՐԴ. Պ. Գէորգ Ճաճարեան.
ԵՐԶՆԿԱ. Մ Դանիէլ աղա Խազանճեան.
ԱՏԱԲԱԶԱՐ. Մանտեսի Յակոբ աղա Գրիգորեան.

Ուրիշ քաղաքներէ ստորագրուիլ ուզողները՝ այս տեղերէն մէկուն հետ կրնան դիմակցիլ։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ԴՐԱՄՈՑ ԱՐԺԵՔԻՆԸ
ԹՂԹԱԴՐԱՄՈՎ

	Շաբաթ 17	Բշ. 19	Գշ. 20	Դշ. 21	Եշ. 22	Ուր. 23
	Ղուրուշ	Ղրշ.	Ղրշ.	Ղրշ.	Ղրշ	Ղրշ.
Օսմանեան լիրա Մէճիտիէ	175	182	180	177	174	175-20
« 20նոց Արծաթ	34-20	34-10	35-15	34-20	34-20	34-20
Թանվիլաթը Մումթազէ	73	74	74	74	74	74
Էսհամը ճէտիտէ	64	65	65-1	65	65	65
Անգլիական լիրա	192	198	197-30	192	191	192
Գաղղիոյ 20 ֆրանքնոց ոսկի	150-20	159	145	159	150	157
« 5 ֆրանքնոց արծաթ	37-10	39-20	38	38	37-30	38
Գաւոիբօլ իմբէռիալ	154	162	159-15	167	154	155
Գարպովանց	29-30	30	30	29-20	29	29-15
Սօֆիէին						
Աւստրիոյ գրբրմից	89-30	92	92	90	89-30	91
Տանոց քսանոց հազարին	610	640	660	640	570	580

ՓՈԽԱՆԱԿՈՒԹԵԱՆ (ԳԱՄՊԻՕ) ԳԻՆԵՐԸ
ԹՂԹԱԴՐԱՄՈՎ ԱՌԱՆՑ ՍՓՕՆԹՕՅԻ
24 ՓԵՏՐՈՒԱՐ

Լոնտրա 31 օր տրամանաժամ
« 3 ամիս «
Փարիզ «
Մարսիլիա «
Վիէննա «
Թրիէստ «
Լիվորնօ «
Ճենովա Լ. Ն «

ԻՍԿ ՄԵԹԱԼԼԻՔԻ ԳԻՆ

Լոնտրա
Մարսիլիա

ԱՐՄՏԻՔ
ՊՕԼԻՍ 24 ՓԵՏՐՈՒԱՐ

Ցորեն Բուլղարի	36—37
« Իսմայիլի	46—
« Կալացի	39—40
« Թայղան	46—48
« Իպրայիլ կակուղ	35—35
« Բուլղարի կակուղ	35—35
Եղիպտացորեն Կալացի	25—26
Գարի Բուլղարի	13—14

Վաճառականներս մէջ կայ ընդ ամենը 150000 գրեւ ցորեն եւ 10000 գրեւ գարի։

ՄԵՏԱՔՍ (ԻՓԼԷՔ)

Տէմիրճէ ընտիր ոսկ.	«	Օս. լր. 120 ղր.	
« 1	«	—	
« 2	«	—	
« 5	«		
Սէլէ Պրուսա ընտիր ոսկ	«		
1.		—	
2.			
3.			
Մէշուռա 1.			
2.			
3.			
Ֆիլաթիւռ 10—12 եւ 11—12		120—140	
Գօզա Պրուսա չոր		140—200	
Պարսկաստանի ֆրանք		32—36	

ՉԱՆԱԶԱՆ ՆԻԹԵՐ

Գիտոր (Մաղը) սեւ	145 լիբա	16-20 17
Կանանչ եւ ճերմակ		—11
Դեղին հատիկ (ճէհրի) Էնգիլիզի	120 լիբա	—17
Բուրդ Գրբրմ կէս լուաց.	կենդ.	115—
Չ լուացուած	100 լիբա	—170
Տաճկաստանի	120 լիբա	հսկ —8
Թրիֆիք Էնգլիզ	110 լիբա	—13
Մանմաղիկ		200—
Աֆիոն Գարա Հիսար		— 0
Քիլիմ		—
Տերեւ		—
Խէժ Արաբիոյ (Զամք արապի)		
Պղինձ (Պաղբր թօքաթ		21—22
Կիւմիշ-խան		2 23
Մեղրամոմ դեղին Տրապիզոն	130 լիբա	- 30
Անատօլու	«	29— 0
Սուսամ Բուլղարի	Քիլ.	
Կտաւատի հունտ (Քէթէն թոխ.)	Բուլ.	
Անատօլու		
Զէթ (Զէյթին եաղը) Այվալըգ	Հօխայ	10—11
Կրիտա		9—9-1
Բամպակ Գըրդ-Աղաճ եւ Գասապա	Կենդ.	
Ասր. Կիպրոս. Ատանա		
Կաղին (Ֆընտըզ) Տրապիզոն		
Բուլղարի		
Բրինձ Եղիպտոս Բէչիտ	Հայ.	3
Տամիէթ		5 1/2—
Աճառ (Սապոն) Դանտիա		8—9
Միտիլի		6—7

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ

			Ղուրուշ
Խանվէ Ռիս եւ Գաւիս	100	Հայ.	1600—1700
« Մառթին եւ Սէյան	«	«	
Շաքար գլ. (քէլլէ)	6-10	Լ.	Կնդ.
« Փոշի (Թոզ)		«	
« Հոլ. գլուխ		«	
« Փոշի		«	
« Գաղղ. գլուխ		«	115—150
« Փոշի		«	390—400
« Հալեպա մնտուկով		«	—
« Բուրձով (չուվալ)		«	—
Պղպէղ (պիպէր).		Հայ.	11—
Լէղակ (չիվիտ) Պէնկալա		«	270—280
« Մատրաս			150—165
Որդան կարմիր (գըրմըզ)			
արծթագոյն			95—
« տեսակ Բ.			98—
« խոռաւ			54—
Թէյ (չայ) Գոնգօ			140—150
« Բէքօ			180-200
Հանքածուխ Նիւքեասթլցի			
« Լիվրբուլ			
« Գարտիֆ		«	25—25
Անագ (գալայ)		Կնդ. Ղ.	1580—
Անուշատոր (Նըշատըր)		Հայ.	—11
Պողպատ (Զէլիք) թ. 0 եւ 00		Կնդ.	170—180
Կապար (Գուրշուն)		«	200—210
Թիթեղ (Թէնէքէ) զոյգ մնտուկ		«	470—
Զինք տախտակ թ. 7—12		Հայ.	8—9-
Երկաթ Անգ. ձողաձեւ (չուբուգ)		Կնդ.	90—
« Բեւեռցու		«	100—
« Տախտակ		«	175—
« Բոորակ		«	—
« Ռուսիոյ		«	—
Քարֆիձա		Հայ.	5—
Ծծումբ (քիւքիւրտ) Իտալիա		Կնդ.	60—65
Իւսթիւպէճ ճէնովայի Մատ.		«	540—550
« « Պէլճ.		«	160—170
« « Թրիէսթ		«	100—110
Ռում Անգղիոյ		Կալ.	16—
« Ամերիկա		«	15—
Գոնեաք		Հայ.	17-30—18
Բրինձ Իտալիոյ			—
« Հնդկաստանի			
Սբառմաչէթի Վենետիկ		«	59—
« Թրիէստ եւ Գաղղ.			28—
Կարագ Ռուսիոյ		«	20—22
Քէօսէլէ 14 Քիլ.		«	580—590
Բամպակ մանած թ. 8—14		«	
12—20			
16—24			
20—30			
« Էքոթրա 8—14			
12—20			
16—24			
20—30			

Խմբագիր-Տնօրէն
Կ. Ս. ԻԹԻԻՃԵԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐՈՑ
Պ. ՊՕԼԻՍ ՋԻՆԳԻԼԻ ԽԱՆ